

ՍԻՈՆ

Խ. ՏԱՐԻ - ՆՈՐ ՇՐՋԱՆ

ԿՐՈՆԱԿԱՆ, ԳՐԱԿԱՆ, ԲԱՆԱՄԻՐԱԿԱՆ
ԳԱԼԵՐՅԱՆԱՐԵՐԸ ԵՐԻՒՍԱԼԵՄԻ ՀԱՅ ՊԱՏՐԻԱՐքութեան

«ՍԻՈՆ» ԱՐՄԵՆԻ ԹՎՈՐԻ, ՃՐՆԵ, ՈՎԻԵ, ՀԱՅԻԱ.

“SION” ARMENIAN MONTHLY OF RELIGION, LITERATURE, PHILOLOGY.

1966

Ապրիլ

Թիւ 4

ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

ՈՒՐԱԽԱՌԻԹ ՀԱՆԳՐՈՒԱՆ ՄԸ

Գարնանային կենսայորդ օր մը, Նեղոսի կանաչապատ ա-
փերուն վրայ, խումբ մը ազնուահոգի Հայորդիներու կամքով եւ
Հեռահայեաց ծրագրումի մը շնորհիւ՝ ծնունդ առաւ Հայկական
Բարեգործական Ընդհանուր Միութիւնը, Համեստ այլ ազգա-
նըւէր նպատակներով:

Միութիւնը որ այսպէս կը հիմնուէր 1906 Ապրիլի 15-ին,
նիւթական չօչափելի մարմնառութիւնն էր Հայութեան, եւ մա-
նաւանդ գաւառի Հայութեան կեանքով ջերմօրէն Հետաքրքրուս և
անհամներու մտահոգութիւններուն եւ մտորումներուն: Թուրք-
իոյ Հայարնակ գաւառներուն մէջ ապրող եւ կեանքի ամենէն յե-
տամնաց ու գրեթէ միջնադարեան պայմաններու թշուառութեան
ենթարկուած Հայ զանգուածին նիւթական օժանդակութիւն հաս-
ցընելու, «արօր ու գութան» տալու, սերմնցու եւ պարարտացու-
ցիչ Հայթայթելու ծրագրով կը առաւելաբար որ կեանքի կը կոչ-
ւէր Բարեգործականը, իր գործունէութիւնը այսպէս սահմանա-
փակելով աշխատանքի որոշ դաշտի մը վրայ:

Եւ սակայն Հայիւ արմատաւորուած եւ իր գործունէու-
թեամբ ինքզինք զգալի դարձուցած, 1915-ի ուրականը կու գար

187-98

Հայ կեանքը սարսել իր հմբերէնուաւ ամէն ինչ նետել անորոշութեան, չփոթի եւ յուսալքումի անչափելի խորխորատի մը ժառանքը է պերն ի վար: Հայը, 1908-ի սահմանադրութեան արքեցնող այէ այնքան խարուսիկ ազատութեամբ ընթացք տուած ցեղային վերա-արթիումի եւ յառաջդիմութեան ընազդական իր ձգտումին, այժմ, անապատի կրակներուն եւ՝ աքսորի սառցապատ ու զիներուն վրա փրաւած կր տեսնէր իր բոյոր ծրագիրները, իդերն ու խոյանքները: Եւ մեր զարաւոր պատմութեան ամենէն եղերական ու ճակատագրական այդ պահուն, հայութիւնը կր վերածուէր իր ինքնութիւնը գրեթէ կորսնցուցած, անդիմադիծ ու անկամ բաղմութեան մը, հօսի մը, եւ կր դառնար «փողի առգ», ինչպէս խորունկ զառով եւ զայրութով պիտի ըսէր բանաստեղծը:

Ահաւոր այդ փոթորիկէն կեանքի ափ նետուած իւլեակները պատսպարելու, անոնց առօրեայ ապրուստը հոգալու եւ հադուսի կոտր մը տալու ծանր այլ ամենէն առնի պարսականութիւնը ծանրացած Բարեգործական Միութեան վրայ, որ, օտար կամագիերպութիւններու կորցին եւ անոնց չափ ու թերեւս աւելի ալ մեծ զոհուութիւններով՝ գերարդակալին ճիգերով լեցւած օրեր եւ տարիներ բոլորեց: Ամէն սեղ էր Բարեգործականը, ամենահաւառ եւ մատչելի ամենուն: Հայ ամամիկը, ճակատագրէն արձուած իր կեանքին վերջին օրերը լուսաւորուած տեսաւ Միութեան ընձեռած բարիներով, ինչպէս որ Հայ նորածինը ենթակաւ եղաւ ամրոցական գուրգուրանքի ու սիրոյ:

Ոյսպէս, Բարեգործական Միութիւնը՝ որ կայմուած էր մասնաւորաբար եղիլագործական եւ յարակից մարդերու մէջ փոքր շափերու վրայ օժանդակութիւններ ընծաւող Միութիւն մը որպէս ոչպարու եւ պարմաններու աներեւակալելիօրէն յանկարծական փոփոխութեան մը պատճառու՝ դարձաւ առաւելարար որրաշաւագ ու որրանուէր հիմնարկութիւն մը, տարագիրներու առօրեայով պարող, անհամար խոչընդոտներ դիմահարող և միաժամանակ միշտ ամող եւ ճիշտաւորուող:

Իր հեռատես եւ իմաստուն առաջնորդներուն դեկայարութեամբ, Բարեգործականը կրցաւ ասկանով կերպով եւ պատուով նաւել քաններորդ գարու առաջին երեք տասնամեակներու բերած տաղնապներուն ընդմէջն եւ մարմին ու որոշ ձեւ հագուող հայ սփիւրքին հետ՝ ան դարձաւ ամենէն տարածուած, ամենէն բազմէրես գործունէութեամբ եւ ամենէն աւելի վստահութիւն վայելող կազմակերպութիւնը:

Սակայն Բարեգործական Միութեան աշխատանքի իրաւ գիծը եղաւ, ի վերջոյ, դպրոցաշնութիւնը: Կեղրոն ունենալով Փարիոր եւ հարազային նիւ Եռքը, ան իր ուշադրութիւնը սեւեռակ Միջն Արեւելեան երկիրներ ապաստան գտած: Հայութեան ուսումնական կարիքներուն վրայ եւ հայաշատ կեղրոնները օժտեց հայ ուսման օճախներով՝ ըլլան անոնք մանկապարաւէզ, նաև խակրթարան եւ երկրորդական վարժարան: Միաժամանակ չմոռցւեցան հայութեան ամենէն հեռաւոր կայքերն անզամ, եւ աննըշան անկիւններու մէջ իսկ համեստ վարժարաններ իրենց զըռները բացին հայ մանուկներու քայլերուն առջեւ, յանուն հայ զիրի, հայ կրօնքի եւ հայ պատմութեան:

Աղջտին յաջորդող գծուար տարիներուն ընթացքին Միութեան վարիչները՝ որբահաւաքի եւ պասոպարանքի իրենց նախարինամական օգնութիւնը ամէն տեղ հասցնելով հանդերձ, լաւ գիտակցեցան թէ արհաւարքներէ ճողովրած բազմութիւնները հետագային հայ կարենալ պահելու պահանջքը պիտի ըլլար ամենէն փոաշնահերթ, ամենէն կենսական եւ ամենէն բախտորոշնդիրը այս ժողովուրդին կեանքով մտահոգուողներուն համար. Եւ ըստ այնմ ալ, հազի՞ հունարած առաջին չըջանի կարիքները, Բարեգործական Միութիւնը ջանաց դպրոցներու ցանցով մը տուաջը առնել ձուլումի ալիքին՝ որ ուշ կամ կանուխ պիտի հարածէր հայ համայնքները ամենուրեք:

Միաժամանակ, ան չմոռցա հոծ զանգուածը Ամերիկահայ դադութին, որ, պայմաններու բերումով, թերեւս ամենէն աւելի ևնթակայ պիտի ըլլար օտարացման վտանգին: Միացեալ նահանգներու գլխաւոր քաղաքներուն մէջ կազմակերպուած Բարեգործականի մասնաճիւղները երկար տարիներէ ի վեր անդուլ աշխատանք կը տանին հայ համայնքային կեանքը աւելի միաժոյլ եւ խանդավառ գարձնելու համար:

Այժմ երբ յետորած ակնարկով մը գնահատել կը փորձենք Բարեգործական Միութեան անդած կեանքի վաթսուն տարիները, չենք կրնար աւելի երկար չյամենալ վերջին երեսուն տարիներու անոր գործունէութեան վրայ՝ որ կը կազմէ ապահովար պահէը այդ կազմակերպութեան գործունէութեան: Եւ մեր հիացումը կը հիմնաւորուի եւ կ'աճի հետզհետէ, երբ պահ մը նկատի ունենանք սփիւռքի մէր հողմակոծ կեանքին պայմանները եւ Բարեգործականի բերած անդահատելի նպաստը՝ հայեցի դաստիարակութեամբ մէծցած եւ միաժամանակ ուսումնական արդի պահանջըները գուազնող կրթութիւն ստացած հայ նոր սերունդ մը մէջտեղ բերելու անյետաձելի գործին մէջ: Այսօր կրնանք հպարտանայ համայստարանաւարա եւ բարձր դիրքերու ու պաշտօններու տիրացած հայորդիներով, կրնանք հաստատել թէ «սպիտակ ջարդ»՝ ցարդ չէ՝ կրցած մեզ ոտնակոխ ընել. իսկ այսպիսի արդինք մը ձեռք բերուած է գլխաւորաբար յնորհիւ Միութեան ճիգերուն. Հեռատես ծրագրումին եւ ամբողջական նուիրումին:

Իմաստուն զեկայարութեամբ Նախագահ Ազն. Տիար Արեր Մանուկեանի, Բարեգործական Միութիւնը իր բույրէ վաթսուներորդ իր տարին ու նո՞ր ծրաուիներով կը թեւակոխէ դէպի սոկեա, հարիւրամեակ տանող իր ճամբան:

Ան Հայեական է իր ծրառերով եւ գործունէութեամբ.

Ան Բարեգործական է վաթսուն տարիներու վառաւոր իր վաստակին փաստով.

Ան Ընդհանուր է հայ կեանքի բոլոր խաւերէն ներս տարածւած իր առմատներով.

Ան Միութիւն է հայութիւնը որպէս մէկ եւ ամբողջութիւնընկայերու իր ձգտումով:

Բարի երթ վաստակաւոր Միութեան, խաղաղ եւ ապահով ճանապարհ դէպի աւելի փայլուն եւ աւելի փառաւոր հանգրուաններ: